

891.99  
7-74

Обращайтесь с книгой любовно и аккуратно.

она служит не вам одному, а многим:

- 1) Не пачкайте книгу надписями и рисунками, не подчеркивайте слов. То, что полюбите в книге записывайте в свою тетрадку.
- 2) Не портите переплета. При чтении завертывайте его в бумагу.
- 3) Не загибайте углов у страниц имейте лучше бумагную закладку.
- 4) Не перелистывайте страниц грязными и мокрыми руками.
- 5) Если у вас имеется в доме заразный больной, то заявит об этом в библиотеку при возврате книги.

КОГДА КНИГА ВЗЯТА

14 | 10 | 9

**БЕРЕГИТЕ КНИГУ!**

ОНА СЛУЖИТ НЕ ОДНОМУ, А МНОГИМ.

Возвращайте книгу в  
срок, чтобы и другие  
могли воспользоваться  
ею.

КОГДА КНИГА ВЗЯТА

NOV 2011

891.99 սշ

5-74

ԱՀԱՏ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Թիվ 10

10/

ԼԵԿՈՆ ԷՍԱԶԱՆԵԱՆ


3120

4437


## ԵՂԻԱ ՏԵՄԻՔԻՊԱՇԵԱՆ

3204 - 90  
 891.99 յանչափակ  
 5-74 եր  
 պատմագիրք

մե 163/5 15/1/80



14918



6-78

ԿԱՅԵՎԻԱ ԽՈՎՅՈՒ 1936 թ.

№

Գրադարան-Ընթերցարան  
 Բ. Հ. ՄԱՐԴԱՍ. ԸՆԿ.  
 31. V. 1911  
 Բիблուտ.-Չիտալին.  
 Բան. Արմ. Չելօվ. Օ-վա

Կեաներ մազ ունի , անմանութիւնը՝ նառագարք :  
 Աչքը բարքիչ ունի , նայուածքը՝ բախ :  
 Նիւրապատը մասնակի կ'յնէ , նողեպատն՝ ակնանիք :  
 Զուրն իւ եզերք բար կը ժինէ , բարն իւ եզերք՝ մասուռ :  
 Ամեն ինչ որ կը զազարանայ՝ ներմակով կը պասկուի .  
 Լեռը՝ ձիւնով , ալիքը փրփուրով , մարդու ալիքով , ստիճք կարով :  
 ԵՐԱԾՈՒԱԿԻՉ

ԵՐԱԾ

Պ. Եկ Պ. ԶԱՐԴԱՐԵԱՆ ԵԱՐԱՐՔ  
 1908 Յուլիս 11 (Սահմանադրութիւն-Հայ Ազատագրութիւն)

1909

Տպագր. Արշակ Կարօնեան



## ՄԱՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՄԱՅՐ

Խ՞նչ կը տեսնեմ... Մայր իմ, եկ տես.  
Մեր լուսինն է . քե ոմն Աստուած  
Արփինը բայ մարտէ դարձած .  
Զեյթ տեսած հրաց այսպէս :

Բայց... չը գիտե՞ս նոր Յիսուսին  
Այդ պատմութիւնն հրաշալի .  
Աստուածամայրն առտասուալի  
Փըշեց հոգին առ ոս խաչին :

Գրքաց լուսինն . իշաւ յերկինից ,  
Փոխանակել մօր վրկալին ,  
Փարեցաւ զոյգ քետօֆ նըմին ,  
Թաղեց զայն եւ, արփինալից՝

Վերել յերկինս, աստուածամայրն  
Ասեղց, արփից լինել համայն:

ԵՊԻՍ. ՏԵՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ  
ԲԵՐԱ. Այնալը Մէսնիսի մենարանէն

1907 (ԱՅԺԻԱ)



## ԵՂԻԱ ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

Ճակատներն ալ հոգիի պէս կը տիմրին  
Երբոր թաքուն մուայլանքներ հոն կ'իջնան . . .  
Բողոք մըն է խորշոմներով ուրուային  
Վեհ ճակատը այն պատկերին վէռլէնեան :  
Կը գլէ, կ'անցնի մոյնքը ձինին, լայնալիր  
Քիւրեղ ճակատը, որ հայլին է քերթողին,  
Ստորոտ մըն է իր ճակատը և գանկն իր  
Լեռ մը ինքնին, ուր մազերը խմբովին,  
Խորդներ են տարմատարմ :  
Լերան ետեւ Ովասիս մը կայ խոկման  
Կեանքի ժխո՛ր ձայներն հոն կը խեղդուին,  
Իտէալներն ալ ունին իրենց խնկամանն  
Ուր կը մխայ մեծ հեղնանք մը դէմ դաւին  
Կեանքին մոա՛լլ ու թաքուն  
Լայն ճակատը ստորոտն է այդ Մոգին,  
Իոկ գանկը՝ լեռ, և ուղեղը՝ Ովասիս,  
Ստորոտէն կը դատենք կեանք մը մեկին  
Զոր օծած են Սիրոնարտի՛կն ու Հիւսիս :  
Ծարաւահիւծ երբոր ինսանք անսապատ  
Փնտոելո՛ւ ենք համբերութեամբ Տրաբեան՝  
Ուշամիսն այդ տօթէն, տապէն ձերբազատ  
Փառատիելով անոր սիրտը սրբութեան  
Կամ այգերը ասմազուն :  
Ազւո՛ր վրձնեց անյաղթ ըմբիչն երկնքի՝  
Իր ճակատը .—Ստորո՛տը լեռ գլխին,  
Բայց գանկն եղաւ Գեթսեմանին երկունքի  
Ուր կը տեսնէ օրհասին մէջ տակաւին  
Իր հէք մայրը գեղազարմ :

Իր նայուածքը բեւեռեցաւ Գանդէսին  
Եւ բարձունքին միաթիքական Բամիրի ,  
Հեղնեց խաղերն ամբողջ կեանքի կրկէսին  
Բի՛րտ խաղերը, կատախիները անարի :

Փակ կոպերուն, մշտագիշեր աչքերուն  
Մէջ ներզգաց արփաւէտում մը շէնչող .  
Ուրկէ ցայտից ցայտուն ցուլք մը ամէնուն .  
Ե՛ս ցոլքի տեղ գտայ արցունք արամաշող :  
Լայլ տեսայ ձիշդ աղի պէս այդ Մարդուն . . .  
Մայրաղուրկի, զդայնոտի լայն էր ան,  
Լաց մը ուր կայ ոգեկոչում մը արթուն  
Որուն Դելփիս մը պէտք կ'ըլլար յաւիտեան :

Արցունքները լոյժ արդիւնքն են ծիծաղին,  
Ծիծաղներն ալ՝ յայտարարներ արցունքի ,  
Երկու եղբեր կը վարեն մարդն, ահն, ներքին .  
Որոնց միայն վերծանուղ մը կը պակսի :

Ի՞նչ, ժապոնցան արդեօք աչքերն այդ Մոգին,  
Պոտէռեան դեւն արդեօք վանից իր գանկէն .  
Ժափիսները սա՛ռ շիթերու կը փոխուին  
Որուն Դելփիս մը պէտք կ'ըլլայ արտօրէն :

Երր կը ինսդար մօրն անունը յիշելէն  
Կը կաթկթէր աչքէն շիթեր .— շթաքա՛ր . . .  
Երր կը ինսդար ընդհատ, ընդհատ այդ ատեն  
Աչքերուն տեղ իր սիրտով վայ էր որ կուլար :

Սիրտին խորէն մօրը լացն էր որ լացաւ,  
Աչքին խորէն Մազթաղինէն նշմարեց,  
Մազթաղինէն՝ Հոփսիմէն (\*) էր բազմացաւ,  
Հոփսիմէն իր մայրն էր . կի՞ն դառնահեծ . . .

Ու սրտին մէջ իբրեւ պատանդ կը մնար  
Եւեւուազիր վեհ անունը մայրիկին,  
Ատոր համար լալու տեղ մերթ կը ինսդար  
Զի ինսդուքը խարիսխն իսկ էր արցունքին . . .

(\*) Եղիաշին մայրը, որ Սլրմա անունն ալ կը կրեւ :

Գոռայ զինքը Սիպառիդէ մահմին մէջ,  
Վիշնուական Հնողիի մը պէս անսուաղ . . . ,  
Իր նայուածքը շիրմաստանի՛ մը սուերջ  
Կը բեւեռէր սովալլուկ ու նուաղ . . . :

## ՎԻՐԱԿՈՐ ԱՐԾԻՒԻՆ

Վերջալոյս մը ոգեար առաւօտէն իրիկուն  
Մենարանիդ բակէն մինչ բարձիդ վրայ կը դողար,  
Աղուաւագոյն զգեստիդ շուքե՛րն էին անդրագոյն  
Ու սողալո՛վ սողալո՛վ կը խիսնային յուլաբար . . .  
Մթաստուեր էր ստանձնոցդ, Եղիա, այնքան մթաստուեր,  
Ուր արևին ծաղման դէմ տարակոյս մը կ'արթնար . . . ,  
Կ'ըզձայիր որ լուսին մը այդ մթութեան մէջ ծաղէր  
Ուր հայլիի մը պէս ջինջ, մարմիփդ բողոքը՛ ցոլար . . . :

Ահ, աղուաւին թեին չափ ու ստուերներ, մահաշուք  
Մենարանըդ կ'օծէին հաղար ու մէկ թեւերով  
Կամ թէ խունկի մը ծուխին անցնող բոյսն վը անշուք:  
Տամիքըդ լուռ բողոքի սահման մըն էր ապահով . . .

Ան սեը որ թանձրացաւ մարմիփդ վրայ վաղափուլ,  
Աւ պաստառն էր զոր քեզի մնուած մայրը՛դ փոխ տուաւ,  
Այն պատմական կտաւն էր զոր կարկանց հէքն անդուլ,  
Ասեղներով սրտախոց հիւսուած կտաւն էր իրաւ:

Ապաժաման մահով ամբողջ հոգիդ տոչորով  
Մօրըդ վերջին կտակը՝ սեւ կտաւը արտմաթոր,  
Կոսակեցիր մարմինիդ . . . քնարիդ պէս պոռացո՞վ,  
Մարմինդ էր թէ բերանըդ աղաղակոյն անխոտոր . . .

Երդուեցաւ մայրդ այսպէս ճպոտիդ տակ տրտմասաց  
Ու մայրատեայն խակ շուտով դարձի՛ պիտի փութայնէր . . . ,  
Հմագած ջուրիդ մէջ անգամ մօրրդ կաթը՛ երեաց,  
Կոմի ջուր մը որ եռքերը Գանդէսէն բոյր կը բերէր . . . :

Վիթի զիշեր աչքերըդ, հարկաւ տեսան սարսուռն այս,  
Զոր քննելո՛վ քննելո՛վ անոնք իսկ չի դիմացան,  
Գանկդ լնդունեց զոյդ աչքեր, կիսափո՛ւփ ու մշտերա՛զ  
Ուր կը նիրհէր արծիւլն լաց խոյանքը՛ մահաձայն . . .

Իր քնարին թելերը համրող նժդե՛հ աշուղին  
Պէս օրերըդ համրեցիր աչքերովը՛դ կիսափուփ,  
Չունէիր ո՛րեւէ յոյս, վաղանց կեսմիքին չափ շիողին,  
Մեծ կալկածն էր որ քաշեց մարմինդ մինչեւ մահագուք:

Մենարանիդ երկաթեայ թբան վրայ շարունակ  
Բաղեղները տանիքէն տրտմութիւննին թափեցին,  
Խնչ կնճիւներ յայտնելով անոնք քեզի վայրահակ,  
Կնճիւներ զոր ժիւռը կրնար հեղնել փողոցին:

Եկայ քովրդ դողահար, թրթուռն քնա՛րդ ալ պատէն  
Տեսայ կախուած թախծագին, խաւարակուռ չղարչով,  
Քընարիդ տեղ թերեւս գաղտնիքդ էր ա՛ն կնճուրէն  
Ուր գերակայ հրէչի մը կը վայլէր ապահով . . .

Գիտէիր թէ օր մին ալ Պօղոսիդ (\*), պէս գեղամոյն,  
Երեմիական քարայրէդ փո՞ս մը պիտի նետէին,  
Փոս մը որուն մօնն էին հէք Խօսրովը ծովամոյն,  
Տովբիթարոյը Հովիսիմէդ ու Սեպուհը՛դ հայրագին:

Երեմիական քարայրէդ բարութիւն մը կը լեցնէր,  
Հնա Որմիջդի լուծին տակ Աշղիմանն էր ընկճուած . . . ,  
Բաղեղներդ խակ զո՞ն էին այս բարութեան տարուբեր,  
Օթարանին պատմելով զայն շրթունքո՞վ լայնաբաց:

Գալարուեցան աղիքներդ սակայն քաղցի ճիրանին  
Տակ, մինչ հուծախտ մը վաղուց իր աւե՛րը գործած էր,  
Եղաւ մարմինիդ այսպէս վայրի Քնա՛ր մը ինքնինքնին.  
Որուն կարչնեղ լարերն ալ Ջիղե՛րդ էին ուժգնաբեր . . .

Երեմիական քարայրիդ մէջ բանսուած մնալով  
Կ'ոռնար ձայն մը անցեալէն քեզ Մանայի՛, Մանայի՛,  
Եէնովա մը չեն պղծած շրթունքներըդ հայհուչով,  
Լոկ զայն խարած կ'ըլլացիր, երբ, մօտէիր չիրիմի . . .

(\*) Եղիայի վաղամեռ նկարիչ Եղբայրն է, որո և կարօնվը սնաւամի՞:

Եսկ զայն խարած կ'ըլլացիր, երբ մօտէիր շիրիմի . . . ,  
Ե՞նչ, չ՞ը բաւեր, ահա սուդ մ'ալ Խոսրովէն անձրեւց  
Մարմարայի խորքերէն ա՛ն իր իրանն առնացի  
Յանձնեց անզուսպ կոհակին, որ ծովեղերք տարագրեց . . . :

Ա՛ն Մարմարա՛ն նախնարեց իրը կայանն իր վերջին,  
Դուն քաղցի մէջ հալեցար, այնքան փորձերէ յետոյ,  
Ոչ ո՛ք, ոչ ո՛ք զայրացար, զիտցեր այս ձեր արարքին,  
Սուկ Եանլէին պաշտօնեան ունեցու քիչ մը անդոն:

Բայց ան եւը ցրուած է իր անդոնը մարդկեղին,  
Քաւութիւնն է կասարեալ ձևը երկուքին կուրծքին վրաց,  
Ուր Նշխարք մը սպոտած կրնայ րլալ զաղանօրէն  
Որ կը կրէ պատկերը Խաչելութեան մը միայն . . . :

## ԱՅՍՊԷՍ ՎԱՅՅԳՈՒԺԵՑ ԵՂԻԱ

Մօրս հողակոյտէն ափ մը հո՛ղ գողցէք,  
Ափ մը թեթե հող եղքօրս ալ փոսէն,  
Ուրիշ ափ մը հող՝ մար Խոսրովէն (\*) հէք,  
Ափ մը մաղուած հող Նահատակներէն . . . :

Եյչափը կրնայ մարմինս ծածկել . . . ,  
Կ'օգտէ որ Տէրը ինձի յօժարի  
Մենիկ ու անփայլ փոս մը չնորհել  
Որուն եղած եմ միայն արժանի . . . :

Անքան հաղած եմ, այնքան գալարուն  
Որ հաղիւ պիտի կրնամ ես տանիլ՝  
Ափ ափ գողցուած բեռն այդ հողերուն,  
Խոչպէս ժայռին տակ խուտը թաւարդիլ:

(\*) Խուրով Տէմիրնիպատեան, Եղիայի հօրելլորդին, որ Զպուլիի մօսերը, իրիկուան մը դէմ ծով նետեց ինքնինք ոտքնաւեն: Հետ Խուրովի մարմինը վեց օրի չափ մարմարայի ջուշուն մէջ մնալին ետք Ալյոր զաբուն ծովեղերէն մօսերը գտնուեց դռն, ակնորսի մը ուռկանին մէջին:

Կ'ուղեմ որ անոնց բո՛ւռ, բո՛ւռ հողերէն  
Կորդ լանջքը շինուի գեանադամիանիս,

Քանի որ անոնց յողով համօրէն

Համազբրոյթ մը, աւաղ, ըրի զիս . . . :

Բայց նոր սարսուներ դեռ պիտի ծնին,  
Սողունն ամէն չօր պիտի բարէ ինձ

Տամուկ կարօտ անոնց աճիւնին . . .

Ուր ճարճատիւնն մը կայ բողոքալից . . . :

Պիտի առնեմ հոսն ես ամէն մէկի,

Մանաւանդ զիմն այն այն ջոալուկ . . .

Որուն կողերէն մղող ջուրն աղի

Մօտայէս պիտի բերէ հոնուք . . . :

Իե՛զ տղայ, ամբողջ վեց օրեր, անխոնջ  
Պոսիդոնի մը արցունքն է խըմեր.

Ուռած կուրծքին վրաց՝ Մարմարա՝ մը մոնջ  
Ա՛լ պիտի նիրհէ ինծի առնետեր . . . :

Իր խորչն եղած է կոյ՛ք մը աղերու . . . ,

Որով օծուած եմ արդէն առենով,

Մեւ բախսն այնքան շուտ կրնա՛ր իրարու  
Հանդիպցնել մեզ, գա՛րշ հարուածներով:

Մօրս հողակոյտէն ափ մը հո՛ղ գողցէք,

Ափ մը թեթե հող եղքօրս ալ փոսէն,

Ուրիշ ափ մը հող՝ մեր Խոսրովէն հէք,

Ափ մը մաղուած հող՝ Նահատակներէն . . . :

Փառակերտ ստոնը կը փոխուէր՝ Ակիչ

Տնակի և սո՛ գեանադամիանի.

Մայրենի սէր մը մօտր կ'ոգէր մինչ .

Խորշակէն վարդեց վայզոււք մը բուի:

Ինծի սորվեցուց այդ եղերարուն՝

Կողկողի մինչև շիջումը կեանքիս,

Ես որ ծնած եմ վարդերու ամսուն.

Խամրած պարտէղներ գտայ տակն ոտքիս . . . :

Կուռ անակիս պէս խամրած պարտէզներ ,  
Ուր ծեր ծոտերու ոստերուն մէջ գօս ,  
Բոյներու շարք մը թափուր , մշտերեր  
Կուգար աչքերուս .—անյատակ քառո . . . :  
Կրնայիր թալուիլ անմոց տակ անձայն ,  
Որ թրմուած են գաղթող թուչունին  
Արցունքներով վր գուարանըման ,  
Թող վըրաս կաթէր շիթերու այդ լըռին :  
Կրնայիր թալուիլ ոտքը Հրսայի ,  
Բոյներուն մօտը ծիծեռնակներուն ,  
Որոնց համար իր աչքերէն սուրբի  
Արցունքներ թափեց Պուտասան զգայուն :  
Բայց զիս հեռուն , ձեռք մը անդժովեան  
Իրեն կը կամչէ աղապատանքով . . . ,  
Դէմըս փուռուած է փշալից ճտնբան  
Ուրկէց անցան մեր Հայերը սուգով :  
Ուրքերս որչափ որ վաղուց փուշերուն  
Վըրայ ընթանալ սորված են հեղիկ ,  
Նորէն դիմացը այդ դժնիկ ճամբուն .  
Մուրեալ մըն եմ ևս աղեկիզմիկ . . . :  
Թող տարանջառուին իմ տարիներուս  
Ժահրու շլթաններն ա'լ եւս իրարմէ ,  
Որոնց լուծին տակ բազուկըս անյոյս .  
Խաչ մը համերու հազիւ կը զօրէ . . . :  
Լացի ինչպէս որ իր անձրեներով  
Երկինք հայ երկրին վրայ կ'արտասուէ . . .  
Հետացի անդուլ , հեքովը խուզ  
Կեանքի նախատիքն հեռացաւ ինէ :  
Կեղծ լացովները զիս կը նախառեն  
Քընարին վրայ սոսուեր ածելով ,  
Կը սիրեմ լալը սիրտերու խորէն .  
Ներքին հրդեհը իր խարոյիներով :

Մօրս հողակոյտէն ափ մը հող գողցէք ,  
Ափ մը թեթև հող եղբօրս ալ փոսէն ,  
Ուրիշ ափ մը հող՝ մեր Խոսրովէն հէք ,  
Ափ մը մաղուած հող՝ Նահատակներէն . . . :

Այս բարբարիկ դիւցազներգութիւնը արտասանուած է Եղիակ դա-  
գաղին առջեւ , Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցիին բակին մէջ :

## ԵՂԻԱԿ ԵՂԵՐԱՄԱՆ

Շամիրուեցաւ վեհ հողիդ , ու կըեցաւ դադաղդ ալ  
Գուն որ Դագա՞զ մըն էր երկրիս վըրայ շարժական . . . ,  
Մարդը ինքնին հողակեր և գամբան մըն է արտմանալ . . .  
Որ կը կքի կոյր բազդին հարուածներուն տակ գուժկան :  
Հայհոյանքիս ներսւմ տուր քընարիդ նո՞ւրբ թելերէն ,  
Գուն որ քընար մըն էր , մշտակելոծ , մրրկածին ,  
Կնանսոցիդ խազերէն , գալանաթաքուր տենդերէն  
Միոթիք երկրին սստնսապատ սարելն անդամ սարսուացին :  
Խնկար խորը մահիմիդ արծիւին պէս վիրաւոր ,  
Մարդկութենէն՝ ամցած , վերմակիդ տակ ծածկուցա՞ր ,  
Կամ մութ խորչ մը ընարեցիք առիւծին պէս ալեւոր . . .  
Որ մի գուցէ գածած մը վեհ համսդիսըդ խոտվել գար :  
Թաւալիցաւ նուազիդ տակ նիսկարան վազրամուռնչ ,  
Որուն գոչէն ահալուր շանթերն անդամ կ'օրհասին ,  
Նուազիդ հեւքը սորապեց զզգայսատնչ մէջ մէկ հունչ .  
Գուն արծիւդ վիրաւոր Պինգարսի աշխարհին :  
Խնչ խորչ մըն էր որ ընարեցիք առիւծին պէս ալեւոր ,  
Մուայլ խորչ մը ուր պուաց մնապատը օրհասի ,  
Կատղնցոցիչ լուռթիւնն զքեղ պատեց՝ դարսաւոր  
Դղեակի մը լուռին պէս , ուսկէց մնդունդն ալ ունի :  
Անապատին անմարդի , տափաստանին անդայլայլ  
Վազրենական լուռթիւնն յաւերժացաւ մէջ խորքիդ ,  
Հո՞ն , վայրերուն մէջ վայրի , կ'ապաստանին անայլայլ  
Շիրմայնութեան գեւերն ու պարկաները մահասիթ :

Քնարիդ ձայնն ալ կարկեցաւ . սովալլուկ ձայնիդ հետ ,  
Կնանաուցրդ միմիայն խուլ բողոք մը պութկալէն  
Քնարիդ թելիրը փրցուց թելիրն անզնւապ , թրթռաւէտ .  
Թելիր . զարմք քաշեցիր զիւցաղնի մը մաղերէն . . .  
Այդ քայքայուած քրնարը՝ կուրիդ մէջն ես առեր,  
Կուրիդ արդէն Քնար մըն է՝ նախնի Սոսեաց անտառէն . . .  
Ուր իջնելով խորն հողին , պիտի տայ ի՞նչ սարսուաներ  
Այն գետնասող որդերուն , որմնք գանկիր կը պարպեն :  
Յաւդ թուղթին պատմեցիր , թուղթն ալ պատմեց սիրտերու  
Ուր գամուեցան գուլ գամով բողոքներդ ողբասաց ,  
Խաչը կանակը առած մոար խորը սիրտերու .  
«Մ մենակեացդ ահաւոր՝ ժայռին կատարը՝ փռուած :  
Կրան թէ սեւ արցունքներ իչան աչքէդ վշտաւեր .  
Սեւ արցունքներ , զոր իրրեւ գործածեցիր սեւ մելան ,  
Եւ սառելով թուղթին վրայ , անոնք ի՞նչ սեւ մարգրիտներ  
Եղան որոնց գինն երրեք գերտկուել չի կրցան :  
Սեւ մարգրիտներ . — արցունքիդ սառուցումը թախծաղէմ ,  
Որոնց վրայի ակերը բոցերու պէս շողացին ,  
Կը խողախն աչքերը առանք քանիդ կը դիտեմ .  
Ո՛ անմատոց Ռոկերիչ , Մեսրոպւան կուռ բարբառին :  
Եւ որչափ որ վերջնագոյն դատակիդ քրդ վնասեցիր  
Քաղցն ու չուանն բնարելավ , չի զղջացիր բայց երրեք ,  
Որովհետեւ կ'ուռէր կործքդ կարօտէ մը արտմալիր ,  
Կարօտէն այն փասակից ընկերներն ւել յոզնաբեկ . . .  
Ռոկերու ճամբուն վրայ իբր ուղեւո՞ր անարգել ,  
Խսկար անշունջ . աչքդ յատած անմաներն ւ նշխարին ,  
Փաւստունան վրձինն լոկ պիտի կրնար մահդ երգել .  
Ո՛ Առիւծդ թառանչո՞ր , Նարեկացւոյն աշխարհին :  
Ռոկերու սիրական ուղին՝ բոկոսն ու հետի  
Քաղերովդ վնացոցիր , համբաւրելն վ սուրբ փոշին ,  
Տեսար որ հին առիւծներ խմբուած հնն քով քովի  
Կը հանդէն տակն իրենց բաշին տեսքո՞տ ջրվէժին :

Այսպէս մնացիր զուն համհարդ՝ հաւալումնին պէս սլացքի ,  
Հաւալումն որ լեարդն իի կեր կը հանէ ձագուկին ,  
Սըլացար խիստ բարձրերէն ներչնչումնվդ առնացի .  
Տրտմասուակիդ ասաղերդո՞ւդ , Պոսփորսոի ափունքին :  
Ասպետական վերելքով կրցար ոլորտ մը գլել ,  
Ուր սարերու , ժայռերու հակայ Մովսէսը միայն  
Պիտի կրնար սաւառնիլ , տեսականի մէջ քալել .  
Գեթսեմանի պարտէզին սազմոսերդո՞ւդ աննըման :  
Շինուեցաւ սուրբ մատուան մը տաղարանիդ երգերէն ,  
Ուր ուղեղդ աչքի պէս յառէտ մնաց հնն սեեն .  
Լայն սրբավայր մը եղաւ տաղարանըդ գեղաշէն  
Հն ձղնեցար սուրբի պէս , հոգիդ պատած ի՞նչ սեեր . . .  
Կոփելով կուրծքդ մօրը պէս պատանեկին նայինի  
Կամ օրհասին զէմ կուռող նըման խիզախ Ռամէսին  
Կը մէկիր գուպար մը ուր կարօտ մը կը զեղչիր ,  
Կարօտ մը որ կը նայի ընկերներուդ խո՛ր փոսին :  
Թէկ խորուկ փորեր են մինարանըդ հողացին ,  
Բայց հովերը զենիթին պիտի տանին փառքն անոր .  
Զենիթ մը որ կը չափէ նորանարդը տաճարին ,  
Որուն սուրբերուն հետ գուն մանրմայար գերազօր :  
Շղթայտերծ քամին երբ՝ զահաւանդէն օդենի  
Թրթուացնէ սրբինզը այծակորոյս հովիւին . . .  
Այն ասեն խո՛ր հողւոց մը փոսրդ պիտի ընդունի .  
Մարտատեղեան հուսո՞ր , առաջապահն , մշտակւն :  
Որոստով հոչակըդ կայաններէն երկնապող ,  
Պիտի թնդէ մինչեւ խսկ որչերն անկոփս երկիրի ,  
Մնաց խորչ մը ուր չերթար արձագանդըդ բազմափող .  
Մնաց մէկը անխոցար թափիծներէդ աշուղի :  
Համգչէ խալաղ , ո՛ Հսկադ , կառւրիդ խորն հողաշէն ,  
Համգչէ , ինչպէս առիւծ մը իր բո՞ւն գուրէն եղած զիրկ . . .  
Եթէ թնդեց քալուածքով պատուանդաններն հոյաշէն .  
Հաւառա՛ , եղիս , Աստուած խսկ հապարտ զզաց ի՞նքրդինք . . .

Նէյ մը լացաւ այս գիշեր  
իութեանլս մէջ մռայլ,  
Նէյ մը որուն կոծէն վեր  
Զկար և ոչ մէկ դալայլ:  
Անոր նիհար հեւքերուն  
Մէջ լոււեցաւ պամպուի  
Խշտուքը գալարուն  
Կամ աւաղանք մէ բուփ:  
Սրեւրի բոյսերուն  
Հծծիւնները սարսուպի,  
Ծփային հոն պատարուն,  
Հեծմունքին պէս ֆաքիրի:  
Սըհակ թռչունն ալ եկաւ  
Հոգւոյս խորլ վինտեկու  
Իրեն եղբայրն, ահ, անձկաւ  
Բայց զրկեցի զինք հեռու:  
Եկաւ, ի՞նչ չուտ ալ եկաւ  
Եղբայրազուրկ թռչունն այդ  
Իր շիթերով բաղմացաւ  
Օծել նէյլ տրտնացայտ:  
Եղերաբուն չուշացաւ  
Այս հեւքերը լսելու,  
Բայց ան ալ չի գիմացաւ  
Գնաց այցել երդերու:  
Թռչուններուն խաւարի  
Հրւծունները վշտաւեր  
Նէյր նիհար, անսարի,  
Գաղտ սորապեց այս գիշեր:  
Նիհար նէյին հեծքերն այս  
Դանդիսին մէջ խոյացան  
Դանդիսիներուն մէջ անհաս,  
Ուր թռչուններ գիշերուան՝

Ուկընդրեցին լուելեայն  
Իրենց տեսքով սեալթոյը,—  
Իբրև ամպեր սև այնքան  
Իբր դամբաններ, սև, անդոյը:  
Կամ թռչունի ձևերով  
Իբր խորհուրդներ սեածիր  
Որ սառած են սպառով  
Ոլորաներուն մէջ անծիր:  
Նէյր լացաւ տրտմաշող,  
Էսութեանլս մէջ մռայլ,  
Քարայրէն վար կաթկթող  
Շիթերուն պէս տրտմահալ:  
Մինչ թանձրացաւ խաւարն ալ  
Սեռութեան պէս վիրապիս,  
Ուր թռւեցաւ երենալ  
Տիեզերի մը Բաբրիս:  
Թէև մարմինս տարանջառ  
Էր այս միսթիկ խաւարէն,  
Սակայն հոգիս ձերբաղատ...  
Հաղորդ եղաւ տարօրէն: ॥  
Եւ սա՝ գնաց մինչեւ այն  
Տեղն ուր երկինք մը տարբեր  
—իբր խորհուրդի իջեան—  
Տարածուած էր աներեր:  
Հոն խաւարը յաղթական  
Կ'իշխէր իբրև բի՛րտ ողի,  
Հոն ուր լուսինը լըման  
Հայլի մըն էր բողոքի:  
Հոն ուր ամէն լուսաւոր  
Մթռութեան սև պաստառին  
Վրբայ մէյ մէկ արցունքւոր  
Աչքեր էին անքննին:

Եւ հոս , վարը , իմ մոտիլ  
կութեանս մէջ առանձին ,  
Նէյը հեքն էր անայլայլ  
Այդ հեռաւոր լուռ լացին :  
Նէյը դողաց , քարայրին  
Մէջ օրհասող հեքին պէս ,  
Դողաց ինչպէս ծեր ուսին  
Զուրին վրայ մշտասէդ :

Ու Խաչեցեալ մը մեռոտ ,  
Կուրծքիս վրայ այս գիշեր  
Պառկեցոցին : Արիւնոտ  
Չեռքը ձեռքիխ առընթեր :

---

## ԻՐ ՄՈՒԽԻՐԻՆ ՏԱԿԷՆ

Մեր խայտանքի սարեւանդէն  
Նժոյզն այսօր աղատութեան՝  
Հաղար ստքեր կ'աշտանակին ,  
Բայց իր մոխրէն ծնած էր ան :

Եւ երբ բայն թէ ինձ՝ եղիան  
Մահճին գամուած կը լըմինար ,  
Իս զավելու համար միայն  
Հափ թէ « Ես զայն չեմ ճանչնար » :

Եղիա ծնած էր մեռնելու .  
Եւ մեռած էր ծնելու դեռ ,  
Մինչ կը քալէր մնէ հեռու .  
Մատինաշար մը կը քալէր :  
Պատի մը տակ թաղեցին զայն  
Որ փախուստ տաց շիրմանոցէն ,  
Եւ նժոյզ մը ծնաւ սակայն  
Երկու օր վերջ իր մոխրէն :

## ՔԱՐԱՅԱԾ ԲՈՂՈՔ

(ԵՎԻԱԱԻ ՏԱՊԱՆԱԳԻՒՅ)

Զուանն որով ես իմ գանկլս պրկեցի .  
Գերեզմանոցէն գողցուած քարն էր ան ,  
Որ ծառայեց մեռնաղներուն կափարիչ .  
Հմ պահելով անոնց ծնունդն ու վախճանն :  
Յուշաքարը՝ որ իմ գանկլս էր , իբր խեցի՝  
Հողն է խածած այսուեղ , ուրկէ գողցայ զայն ,  
Ուր այրած են ինչ մատեաններ բողոքադ ,  
Որոնց փոշին պիտի բննէ լուրթ ատեանն :  
Ես երկինքէն քննութիւն մը մուրացի .  
Մինչ զիս տարին պատի մը տակ թաղեցին ,  
Ուրկէց սակայն փախչին այն քան դիրին էր ,  
Քայլ մը անդին . առա խաչը փողոցին :  
Եւ հողն անդուլ եղունգներով փորեցի .  
Որ խորունինայ փոսն ու երկրէն հեռանամ  
Թէև շիրիմն ինծի վախճան կը սպառնայ  
Սակայն կրնամ փախչին երկրէն խակ անհամ :  
Երբ չուսնէն զիս իբր խորհուրդ կախեցի .  
Ինձ հետ կախուած կեցան Հայերն ողբածայն ,  
Որոնց սրտին՝ գանկլս շիրիմ մը եղաւ ,  
Անոնք սցսելով ինձ հետ փախուստ տալ կ'ըդամն :  
Մեր հետն առուած՝ տապանաքարն երկրացի  
Կրցանք փախչի , բայց Քննողը վերնական  
Հասկցուց թէ աղէտքի փիւսն իրենն էր .  
Եւ չրդացինք ըլլլալ Աստուածն այդ գումժկան :

Կ'ապրին մէջըս կախուող Հայերն առնացի  
Որոնց այսօր հմնագստաքարն՝ անվարան  
իս ու զանոնք Ստեղծողին զրկած եմ ,  
Զի կը ննջէ Ան ալ այսուեղ մնզ նման :

\* \*

Երկինք մեր վրայ տապանաքար մըն է լոկ  
Որուն տակինն մննք ու մնրին Աստուածն է :

## **ԵՂԻԱԻ ՎԵՐԶԻՆ ԽՕՍՔԵՐԸ**

---

“Եթէ այս մեր Ազգին ազատութիւն չի տրուի ,  
եւ եթէ հայերը բանտերէն չարձակուին՝ իմ  
վախճանս ալ ողբերգական պիտի ըլլայ,: ”

ԱԶԱՏ ՄԱՍԵՆԱՇԱՐ

Այս անունին ներեւել հրատարակուած են նետեւեալ ազատ գրուածքներն որոնց կարօն 30 տափներէ ի վեր կը բառեր ամէն հայ ամիս :

1.—Առև հողեր կամ յետին գիշեր Արարատեան ողբերդութիւն	
Պետրոս Դուրեանի . . . . .	2 —
2.—Աւերակ (բանափ յիշատակներ) Վահան Թովովինց . . .	1 —
3.—Էնդարձակ Հայկական Երդարան, Ա. և Բ. Հատոր . . .	7 ½
4.—Վանդոյժ Խրիմեան Հայրիկի . . . . .	1 ½
5.—Երդեր և Տաղեր Պետրոս Դուրեանի . . . . .	1 —
6.—Հայգոյժ Խրիմեան Հայրիկի . . . . .	2 —
7.—Էնդարձակ Հայկական Երդարան Բ. Հատոր . . . .	3 ½
8.—Աւերակն Սահմայրաքաղաքին Բաղրատունեաց թասեր-	
գութիւն Պետրոս Դուրեանի . . . . .	2 —
9.—Յաւին Տունը, վէպ բանափի կեանքէ Լևոն Շալթրեանի .	4 —
10.—Եղիս Տէմիրճապաշեան, (Լևոն Էստանեանի) . . . . .	1 ½
11.—Երիտասարդը, Տք. Ալպէր Պամիքս Թօղմէրի .	1 ½

Զարդարեան Գրատան մեջ կը գտնուին Ըաեւ նետեւեալ գրեթեր որոնց  
ընթեցումը ջերմապիս կը յանձնարառուի :

1.—Կեսանքի գործածութիւնը, Լորտ էվպիրի թարմ. Գ. Ուկեան 7 —	
2.—19րդ դար և Յ. Պր. Տէրունցնց (լուսատիպ պատկերներով	
Յ. Պ. Մըմբեան . . . . .	12 ½
3. Քրիզանթէմ. — Յ. Ալփիարի նամակովը Մ. Պարսամեանի	
Բանաստեղծութիւնները . . . . .	4 —
4.—Առաջին անդամը Յ. Ալփիարի Ֆանթէզի նորավէսը .	1 ¼
5.—Ծիածան և նոր տաղեր ողբց. Մ. Մեծարենցի քերթուածները	9 —
6.—Լքուած Քնար Արտ. Յարութիւնեանի Քերթուածները	5 —
7.—Փրկիչներ Թատերդ. Առանձալի . . . . .	6 —
8.—Ղամի ծիծաղը . . . . .	12 ½
9.—Փառութեան օճախ . . . . .	8 ½
10.—Հայորդիներ Ա. Բ. Շարք Առում Եարձանեանի . . . .	5 —
11.—Թիալարտը վէպ Ա. Շիտանեանի 2 հատոր . . . .	15 —
12.—Ղարիա Սփակէր . . . . .	5 —

Դիմել ԶԱՐԴԱՐԵԱՐԱՐ Գրատուն

Կ. Պոլիս, Զագմանելը, թիւ 24—26



3204  
40

ՀՀ Ազգային գրադարան



NL0331633

30465

